

կը գրեն “զբազմակնիք թուղթս հնազանդութեան եւ աղերսանաց, առ Ղաղար կաթողիկոս, ընդ թղթոյն կը խաւրեն նաեւ զնիկողայոս յէջմիածին՝ խնդրելով կաթողիկոսէն, որ զինքը “արձակեսցէ ի կապից եւ կաթուղիկոս հաստատեսցէ ինքեանց եւ աղքատութեանց եւ պարտուց աթոռոցն իւրեանց եւս օգնութիւն արասցէ, խոստանալով եւս այնուհետեւ կաթուղիկոսք եւ վիճակօք՝ ի հնազանդութեան սրբոյ էջմիածնին եւ սորին կաթուղիկոսացն մայցեն:

Ղազար կաթողիկոս սիրով կ'արձակէ զ'նի-  
կողայոս եւ ըստ խնդրանաց Աղթամարցւոց՝ ի  
Ներկայութեան բազմաց եպիսկոպոսաց զկանոնա-  
կան կոնդակ իմն գրէ քաննեօք գլխօք, այս ինքն  
զ'սիկողայոսն ընկալցին իւրեանց կաթուղիկոս  
այսուհետեւ եւ մինչեւ ի մահն զայլ ոք մի դնի-  
ցեն՝ որպէս առնէին յառաջ։ Եւ յետ մահու  
նորիին զայլ ոք ինքնագլուխ մի նստուցեն, այլ  
զարժանաւորն բազմակնիք մշղթով բոլոր վի-  
ճակին ի սուրբ Աթոռու առաքեսցեն զի աստ  
օծցի։ Եւ զայլս այսպիսիս գրէ, եւ կնքէ ինքն  
Ղազար կաթուղիկոսն, կնքէ եւ ինքն Կիկողյոս  
կաթուղիկոսն եւ այլք եպիսկոպոսք ողբ գտանին։

“Նկողայոս թուղթս առած մեծաւ փառաւորութեամբ եւ խիլայիւք, կը դառնայ յԱղթամար, ուր “յետ ամաց ինչ” կը վախճանի (Թամբու, էջ 96). Հաւանօրէն 1751ին, ինչպէս կը նշանակէ Ըստ Օր. ալ:

### 33. *θρήση* (1751–1761):

Սիմեոն Երեւանցի (Զամբո, էջ 96) Կի-  
կողայսի յաջորդ կը յիշէ “Գրիգոր վարդապետ  
ոմն”, որ հակառակ Ղազար կաթողիկոսի յետ  
եղած Թարանութեան՝ “Նոյնպէս ինքնագլուխ  
եւ թարգ հրամանի սրբոյ աթոռոյն (Էջմիածնի)  
Կաթողիկոսացն Մինասայ (1751—1753) եւ  
Աղեքսանդրի. (1753—1755) կը հռչակէ ինք  
զինք կաթողիկոս:

Ըստ Ընդ. Օր. 1751—1763 կը յիշուի,  
իսկ ըստ Լեռնեանի մինչեւ 1758. մահուան  
թուականն անձանօթ մնացած է անոնց. բայց  
Սիմեոն Երեւանցի բացայացտ նշանակած է. այն  
է “ՌՄՁ (1761) թուոջն մերում մեռանի եւ  
Գրիգոր Կաթողիկոսն Աղթամարու” (Զամբո,  
Էջ 97).

Գրիգորի գահակալութիւնն հաշուելու է  
Հաւանօրէն 1751էն. 1:56ին կը յիշո՞ի ինքը  
Ա. Խաչ եկեղեցւոյ Խաչկալի վրայ եղած ար-  
ձանագրութեանս մէջ.

“Ի հայրապետութեան սրբոյ աթոռոյս  
տեառն Գրիգորի կաթողիկոսի շնորհօք Տեառն  
մերոյ Յիսուսի կառուցի Խաչկալս արդեամբք  
Աղթամարայ մեծի եւ փոքու եւ Բագականից  
ոսկերչոնց եւ աշխատութեամբ եւ միասնակցու-  
թեամբ տեառն Սահակայ վարդապետի Խար-  
բերդցւոյ. որք պատահիք լի բերանով Աստուած  
ողորմի ասացէք նոցա. ի Թվաջ Հայոց ՌՄԵ  
(1756). ամէն<sup>1</sup>; ”

Հ. Ա. Ակինեան



ՀԱՅ ԿԵԹՈՂԻԿԵ ԿՂԵՐԻՆ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԸ

Համազդային վերջին կոտորածին զարհութելի  
կորուստ ունեցած է նաեւ Հայ Կաթողիկէ Հասա-  
րակութիւնը։ Հայաստանի թեմերը գրեթէ ամ-  
բողջապէս ջնջուած են, իսկ Պոլսէն, Խղմիքն եւ  
Կուտինայէն դուրս միւս տեղերը մնացած են բե-  
կորներ միայն եւ այն՝ ամենադառն եւ ցաւալի պայ-  
մաններու մէջ։ Հայ Կաթողիկէ Եկեղեցին կ'ողբայ-  
դառնապէս իր զաւակներուն աղետամիք վախճանը.  
անով միայն կը միշտարուի, որ ամէնն ալ մեռած  
են իբրև ճշմարիտ նահատակներ իրենց կրօնին՝  
նախնարար զօրացած եւ կազդուրուած Եկեղեցւոյ  
խորհուրդներով եւ պատրաստուած ամէն մարդ-  
կօրէն երեւակայելի տանջանքերու եւ անցքերու։  
Խոնարհինք Քրիստոնէութեան այս հերոսներու  
առջեւ, որոնց արիւնը միացած իրենց համարին եւ  
համարեցու միւս եղայրներուն եւ քոյրերուն հե-  
ղեղի պէս հոսուած արեան հետ ծնունդ տուաւ  
նորածին Հայաստանին։

Հոս առ. այժմ՝ պիտի խօսինք Հայ կաթողիկէ կղերին կորուստներուն վրայ \*, մնացած մանրամասնութիւնները ձգելով ուրիշ առթի, վասն զի համոզուած ենք, որ դեռ բաւական ժամանակի պիտի կայ, մինչեւ որ ամէն բան լուսաւորուի:

## 1. Կահատակուած իալիսկոպուսներ:

ԻԳՆԱՏԻՈՆ ԱՐՔԵՊ. ՄԱԼՈՅԵԱՆ՝ բնիկ  
Մերտոնցի եւ նշանաւոր գերդաստանէ՝ ծնած է  
1878 Ապր. 8ին. իր նախնական կրթութիւնը  
կ'առնու Մերտին, ուսկից կ'առաքուի Զմանք  
վահքը, ուր իր բարձրագոյն դասընթացքն ընելին  
վերջը՝ կը ձեռնադրուի քահանայ եւ քիչ ատենէն  
գարձեալ Մերտին կը վերադառնայ. Քանի մը տա-

Աղուազը. Հանդ. ի. էջ 209:

\* Ιωμέναφροποιθείσαν υφροψή ψηφισή θητεράνκαλεξη  
καθι, έχετούν μέχ, ήθετι υπειτησακάν  
ηθεράνθροπον ληρωτιανόντερον μασκήν μέσην ιογνωτιαδύντε<sup>ρ</sup>  
τεκίν, ιωμέναφναδ ψηφιαρψή θετι υπ. απειναλ ιωτα-  
λητοποιθείσανθρρ μέσον ληρωτιοποιθείσαν πεινήν απωαφα<sup>ρ</sup>  
αποτητεκίναν ιωταρψή: Ιωτρ, “ιωνηθηψή”:

րիէն սակայն կ. Պոլիս կը կոչուի պատրիարքուկան քարտուղարութեան պաշտօնով, ապա կ'առաքուի Եգիպտոս առաքելութեան: 1911ին Հռովմի մէջ գումարուած Պատրիարքական Սիւնոդին առթիւ Ամենապատիւ կաթողիկոսին առաջարկութեամբը՝ Ա. Աթոռէն Մերտինի արքեպիսկոպոս կը կարդուի, ուր եւ կը մնայ մինչեւ 1915: Հանգուցեալը եկեղեցականի տիպար օրինակ մըն էր իր խոհեմութեամբ եւ հմտութեամբ, բայց մանաւանդ իր առաքինի ընթացքով, անոր համար ալ շատ սիրուած էր թէ Եգիպտոսի եւ թէ ապա Մերտինի Հայ կաթողիկէ հասարակութենէն: 1915ի տագնապալից օրերուն՝ Գեր. Մալյեան գիտնալով որ իրեն եւ իր ժողովրդեան վախճանը մօտալուտ է, հոգելից խօսքերով յորդոր կը կարդայ ժողովրդեան հաւատարիմ մնալ իրենց կրօնին, իրենց Աստուածոյն եւ Ազգին: Եւ ինչպէս ականատեսներ կը վկայեն, Քրիստոսի նահատակը նախ քաղքէն դուրս կը հանեն թուրք գազանները, որոնց գլուխն էր Պէտրի Պէյ, ապա կը մերկացընեն եւ դրաստի մը վրայ նստեցուցած՝ ամէն տեսակ անարդանքներով եւ տանջանքներով զինքը չարչարելէն վերջը՝ կը սպանեն:

ԳԵՐ. ՄԻՔՐԵԿԵԼ ԵՊ. ԽԱՀԱՏՈՒՐԵԱՆ, ծնած Խարբերդ 1846, 19 Փետր.ին. տարրական դաստիարակութիւնը կ'առնու տեղույն ծիահան զպրոցին մէջ: Ապա բնտանիքով կ'անցնին Մալաթիա, ուր միջին դասընթացքն եւս առնով կը խաւրուի Զմմառի վանքը. Հոն կը ձեռնադրուի Քահանայ եւ կը վերադառնայ վերստին իւր քաղաքն այս անգամ առաքելական պաշտօնով մը: Տարիներ վերջը Կ. Պոլիս կը կոչուի եւ կ'ընտրուի Եպ. Մալաթիոյ 6 Փետր. 1899:

Խաչատուրեան Գեր.ին մահը այսպէս կը պատմէ ականատես մը: Յունիս ամսոյն կիրակի օր մը երեկոյեան ժամ 5ին երկու վայրենադէմ զինուորներ առաջնորդարանը կը մտնեն եւ առանց որ եւ է պատճառի գեպիսկոպոսը քաշքշելով կը տանին ստափիկանատունը. Հոն ժամ մը տախտակի վրայ պառկեցըներէ յետոյ Մութասարիֆ Գուտապէյի առջև կը հանեն: Այս հրէշը իրմէ կը պահանջէ եկեղեցւոյն, առաջնորդարանին եւ զպրոցին յանձնումը, եւ երբ Գեր. Խաչատուրեան աներկիւլ կը մերժէ, այն ատեն խոկոյն կը հրամայէ մութասարիֆը իր շուրջը բոլորող մարդակեր գաղաներուն, որ զինքը ամենասասակալի տանջանքներով չարչարեն: 1. Մօրուքը կը փետտեն, 2. վիզը չուան կը ձգեն եւ ձեռքերը կը կապեն ետեւը, 3. հրելով կը տանին գետեղերը ու կը ձգեն ջուրը, 4. ակռաները քաշել կ'ուզեն. իսկոյն ինքը կը հանէ կեղծ ակաները, յուսալով թէ տանջանքէ մը պիտի պահանք, սակայն անսոնց վայրագութիւնը չէր յադած. վասն զի աքցանով անոր բերնին նոր կը հանեն, 5. կը մերկացընեն զինքն եւ կ'առնուն զինքն ոսկի խաչը եւ եպիսկոպոսական մատանին ու կը պառկեցըներով գետի վրայ եւ 300 զինուորի կախկանք կու առն, 6. կուրծքին վրայ կը վառեն ու ոուրծ կ'եփեն եւ ապա ականջները կը կարեն եւ այսպէս հաղարումէկ լիկանք

տալէն յետոյ կը մեռցընեն եւ շուղամբարձ կառքի մը վրայ գրած կը տանին կը նետեն աղբանոցը: Նոյնպիսի տանջանքներէ անցած են նաեւ իր քով գտնուող Ղեւոնդ Խորխորունի եւ Յովհաննէս Կտորյեան վարդապետները:

ԳԵՐ. ԱՆԴՐԻԱՆ ԵՊ. ԶԵԼԻՊԵԱՆ՝ բնիկ Մերտնոյի, ծնած է 1848, 13 Յուն.ին. 1862ին կը մեկնի Հռոմ, ուր բարձրագոյն գասրնթացքը աւարտելու վրայ՝ կը հիւանդանայ եւ այս իսկ պատճառաւ կը վերադառնայ Տիգրանակերտ: Հոն քիչ տանինէն ապաքիսնելէն վերջը Նազարեան Արքեպ. տեսնելով Զելիպեանի կարողութիւնը՝ զայն Մերտին կը կոչէ եւ կը ձեռնադրէ քահանայ: Եպիսկոպոսնեան բարձրացած է 1899ին Գերահանի մահուրնէ վերջը:

Խոչպէս վասահէլի աղբիւրներէ լսեցինք՝ տեղույն կուսակալը Տօքթ. Ռէշտ, կոտորածներու միջոցին զինքն աղատելու համար նախ իրմէ կը պահանջէ մծ գումար մը մօտ 7000 սակի, այսու հանդերձ արիւնուշար իր խստման դրժելով վերսարին աքսորի հրամանը կը հանէ, որով Հանգուցեալը տեղույն մնացած բարեկեցիկներուն հետ Հալէպէ կը խաւրուի:

Հոն սակայն զինքը հանդիսա չեն ձգեր, այլ քաղքէն չորս ժամ հեռու գետինը գորելով զինքը մինչեւ վերջը կը թաղեն եւ յետոյ տապարով գլուխը կտոր կտոր ի՞րնեն: Իրեն հետ մրասին նման շարալուկ մահուամբ մեռած են Անարատ Յղութեան կուսաններէն եւ ժողովրդենէ շատերը, որոնց կարաւանը 600 հոգիէ կը բազկանայ եղեր:

ԳԵՐ. ՍՏԵՓԱՆ ԵՊ. ԽՄՐԵԱՑԷԼԵԱՆ ծնած է Մուշ 866, 15 Փետր.ին. Մանուկ հասակէն արդէն կ'առաքուի Հռոմ, ուր ամբողջ ուսումնանը լուսով քահանայ կը ձեռնադրուի եւ կ'առաքուի Արքապիկը իր ժողովրդապետ: Տարիներով կը մնայ հոն եւ մծ համակութիւն կը վաստրիի: Խարբերդի թեմական Եպ. Կ'ըլլոյ 6 Փետր. 1899ին:

Խորայէլեան Գեր. քաջ հմուտ էր լատիներէն լիզուին եւ նշանաւոր ձարտասան, այնպէս որ 13 Սեպտ. 1912ին Վենենայի Ա. Հաղորդութեան Համաժողովին առթիւ Ամ Հօֆ եկեղեցւոյն մէջ երբ Ամենպ. Գեր. Գրիգոր Արքեպ. Գովորիկեան Ընդհ.Արք. Վկեննական Միխթարեանց, երաժշտական երգեցողութեամբ (orchestre) հայկական պատարագ կը մատուցանէր, Արհ. Խորայէլեան Եպ. աւետարանէն վերջը խօսեցաւ պքանչելի առողանութեամբ լատիներէն ճառ. մը՝ որուն նիթին էր Ա. Հաղորդութիւնը Հոյ Մատենագրութեան մէջ՝ ի ներկայութեան Լուսառի Բուռնէ կարտինին, բաղմաթիւ եպիսկոպոսներու եւ անթիւ քահանաներու:

Խորայէլեան Եպ.ին մահն ալ իր վիճական կիցներու նման եղած է գառն եւ աղեխարշ: Գահ հիճները նախ զինքն հրացանով գնդակահար կ'ընեն, բայց երբ կը տեսնեն որ տակաւին կենդանի է, որով վիզն կը կարեն ու մարմինն ալ կը յօշուան: Այսպիսի բարբարասութեամբ վախճան գտաւ այս պքանչելի անձին կեանքը:

ԳԵՐ. ՅԱԿՈԲ ԹՕՓՈՒՁԵԱՆ՝ Եպիսկո-  
պոս Մշոյ, ծնած է Պարտիզակ 1855, Ապր. 8ին  
իր նախնական դաստիարակութիւնն առած է  
տեղւոյն ծխական գլուխոցին մէջ: Ապա Հռոմ կ'եր-  
թայ իբր ուսանող եւ կը մտնէ Ուրբանեան վար-  
ժարանը, ուր աստուածաբանական ուսումն կ'ա-  
ւարտէ, կը ձեռնադրուի քահանայ եւ դարձին կ'ա-  
ռաքուի Պիլէճիկ Հոգաբարձութեան պաշտօնով  
Յետոյ կ'անցնի Պանտրմա եւ ապա Կեսարիա  
ի վերջոյ ժողովրդապետ կը կարգուի կուտինայի  
ուր բաւական ժամանակ մնալով իբր ճշմարիտ Հայ-  
մը եւ Հովիւ մը իր առաքինի եւ օրինակելի կեան-  
քով մեծապէս ազդած է տեղւոյն ժողովրդեան  
վրայ: Եպիսկոպոս կը կարգուի 191:ին Հռովմայ  
Պատրիարքական Սիւնոգին առթիւ: Ըստ ականա-  
տեսի մը վկայութեան գահէճները կախաղան կը  
հանեն զի՞ւքն, եւ երբ մահն անմիջական չ'ըլլար  
վար կ'առնուն եւ ողջ ողջ կ'այրեն: Նոյն կերպով  
կը մեացրնեն իրեն բնկերացող բազմաթիւ անձինք  
Մշոյ ջարդարաններուն պետն էր Վասիլիթ պէէ:

Գեր. Լիւլն Քէ՛ՀՃԵՂՆ՝ Արքեպ. Սէ-  
բաստիոյ, ծնած է 1860ին, բնիկ Մարաշցի, նախնա-  
կան ուսումն առած է Զմմառու վանքը: Յետոյ ան-  
ցած է Հռովմ Քրոբականդայի դպրոցը. հօն երկու  
տարրուան չափ ուսանելէն վերջն կ'անցնի Լեւունեան  
նորակառոյց զպրոցը բարձրագոյն ընթացքը կա-  
տարելու համար եւ հօն նաեւ կր ձեռնագրուի  
քահանայ: Ու սիկից կր մենին առաջին անգամ դէպի  
Մարաշ, ուր բաւական ատեն եկեղեցական եւ  
դպրոցական պաշտօններու մէջ կ'աշխատի եւ մէծ  
գործունէութիւն ցոյց կու տայ, ապա կր կոչուի  
Կ.Պոլիս Մանուկելեան ինչպէս նաեւ Սապաղղեան  
Կաթողիկոսներու քով Քարտուղարութեան պաշ-  
տօնով: Վերջինը զինքն կր ձեռնագրէ Արքեպ. Սե-  
բաստիոյ: 1915ին տաճկական կառավարութիւնը  
զինքը թէ եւ չ'աքսորեր, սակայն բոլորովին առանձին  
անոք անօգնական ձգելով ժանտատենդէ կր վա-  
րակուի եւ կր փոխադրուի Ամերիկացւոց հիւանդա-  
նոցը, ուր գործողութեան կ'ենթարկուի՝ սակայն  
չչաղողելով կը վախճանի: Հոգեվարքի ժամա-  
նակ Կարնոյ Վկենական Միիթարեան Հայրենը  
Աւստրից պաշտպանութեան չնորհիւ հօն հասած  
ըլլալով՝ Հանգուցերցն վերջինը կու տան:

ԳԵՐ. ԿՐՈԱՊԵՏ ԵՊՍ. ՔՀՈՒՐԵԱՆ՝ ծնած  
է 1847 Յուլ. 22ին Խոսորջըց Կրման գիւղը. բայց  
մանուկ հասակեն արդէն ծնողաց հետ կը մեկնի  
կարին, ուր տեղական դպրոցն քանի մը տարիի  
այցելելեն յետոյ՝ կ'առաքուի Գաղղա՝ Օրէւանի  
Ս. Սուլիսի կղերանոցը։ 187+ին քահանայ ձեռ-  
նադրուելով՝ կր վերագառնայ Կարին, ուր մինչեւ  
1891 դասատուոթեամբ կր պարապի։ Այս միջո-  
ցին Գեր. Ստեփ. Մելքիսեդեկեան Կարնոյ եպիս-  
կոպոսական աթոռէն կը հրաժարի, որուն յա-  
ջորդ կր կարգուի Քչուրեան։ Հանգուցեալը պատ-  
կառելի գեճովլ հմուտ եւ հեղաշամբոյր անձ մըն  
էր. ասոր հակառակ դժբախտաբար կամքով տկար  
ըլլալով՝ որոշ կարգի անձինքներէ կ'ազդուէր եւ  
շատ անգամ նաեւ բատ այնմ կը գործէր. ասով  
ժողովրդեան մեջ մեծ հակառակութիւն մը ծառ

գեցաւ իրեն դէմ, որ եւ չվերջացաւ մինչեւ 1911, որ միջոցին Հանգուցելզյն Հրաժարմամբ՝ Կարսոյ Եպիսկոպոս ընտրուեցաւ նոյնակա Հռովմայ Պատրիարքական Սիհնորին առթիւ

ԳԵՐ. ՅՈՒՍԵՖ ՄԵԼՔԻՆԱԴԵԿԱՅԱՆ: Կառա  
րածին ժամանակ գեր. Քչուրեան ի սկզբան  
երդնկա, ապա Սեբաստիա փոխադրուած էր, ուր  
եւ վախճանեցաւ. իսկ գեր. ՄԵԼքիսեդեկեան Ակն  
կը գտնուէր: Ամենէն ցաւալին եւ սրտաշարժն  
եղաւ այս վերջնոյս վախճանը, որ հայիւ ազա-  
տած՝ ամբողջ կոտորածի եւ պատերազմի ընթաց-  
քին իր կրած ամենազարհուրելի նեղութիւններէն՝  
նորերս Պոլիս գալէն քանի մ'օր վերջը սպանիա-  
կան հիւանդութենէ վարակուելով՝ կը վախճանի:  
Հանդուցեալը բնիկ կարնեցի է. իր աստուածա-  
բանական ուսումը առած է Հռովմ Ուրբանեան  
Վարժարան, ուր նաեւ Լեռնեան Վարժարանին  
մէջ տեսչութեան պաշտօն վարած է բաւական  
ատեն: Միաբանութիւնն Հանգուցելոյն ինդրա-  
նօք 1913ին կարնոյ մէջ Վանատոււն եւ Դպրոց  
բացաւ. եւ երկու տարուան արդիւնալիր գոր-  
ծունէութեամբը իրեն լիուլի համակրանքն ու  
յարգաւքը վաստկած էր. կը ցաւինք, որ շատ  
կարծ տեւեցին այս մատերմական յարաբերութիւն-  
ներն, որոնք կասկած չկայ որ կարնոյ Հայութեան  
համար շատ որ հուսութիւնաբեր պիտի բլային:

Աշխարհաւեր կտորածին՝ Միաբանութիւնս  
ալ տուաւ իր զոհերը յանձին Հ. Վահան Ա. Մա-  
տիկեանի, Հ. Մատթէոս Ա. Հաճեանի եւ Հ. Թովլ-  
ման Կետիկեանի, որոնց մասին Հանդիսի Էջբռուն  
մ.ջ արդէն խօսուած ըլլալուն՝ կ'անցնինք Աւենե-  
տիկի Հայերուն։

Հ. ՍՏԵՓԱՆ Վ. ԱԼԲԵՑՅՈՒ ծնած է 1865  
Օդ. 7 ի Գաղատիա, փոքրիկ հասակէն կ'ու զար-  
կուի վենետիկյ Ս. Ղազարու վանքը, ուր եօթ տա-  
րիէն քահանայ կը ձեռնադրուի: Մակայն Միա-  
բանութիւնը կը խարէ զի՞նքն Հռոմ հոն աս-  
տուածաբանական ուսումն շարունակելու համար,  
ուր նաեւ ստացած է վարդապետ աստուածա-  
բանութեան վկայականնր: Ապա կարգուած է վա-  
րչէ վանքին կղերանոցին, ժամանակ մըն ալ Ռա-  
ֆայէլեան Վարժարանին Վարիչ եղած է, ինչ-  
պէս նաեւ խմբագիր “Բազմավկեպո՞ի եւ Տպա-  
րանապետ: Բայցի այդ վանական պաշտօններէ  
գտնուած է նաեւ Գաղատիա եւ բաւական երկայն  
ատեն վարած է տեղոյն ազգային վարժարանը:  
Վերջին տարիները Հ. Ս. Սարեան առաքուած էր  
Տրապիզոն ուր եւ տեղահանութեան միջոցին նա-  
հատակուած է: Խըր գրագէտ բաւական եր-  
կարասիրութիւն ունի. հոս յիշենք միայն՝ “Աս-  
տուածաբանութիւն տեսական”, տպ. 1894, “Մա-  
գնիսական քուն”, տպ. 1901 եւ “Էակներու ծա-  
ռումը”, տպ. 1905:

Հ. ԿԱՐԱՊԵՏ ՎՐԴ. ՏԵՐ-ՍԱՀԱԿԻՆՆ  
ծնած է Մուշ 1882, 25 Օգ.ին, մատած է Ս. Ղա-  
զարու վանքը 1893, 1 Սեպտ.ին, յաջողութեամբ  
կատարած է իւր դպրոցական բնթացքը եւ ձեռ-  
նադրուած է քահանայ 1902ին։ Ապա կարգուած

է ուսուցիչ վանքին Մուրատ-Ռափայէլեան վարժարանին մէջ: Սակայն քիչ վերջը Միաբանութիւնը զինքը կ'առաքէ Գրայբուրդի (Հեղուետիա) Համալսարանը, ուր Փիլիսոփայութեան վարդապետութեան տիտղոսով պահուելէ վերջը՝ կը վերադառնայ Ս. Ղազար եւ կը կարգուի “Բաղմավէպի խմբագիր, զոր եւ կը շարունակէ մինչեւ 1906—1908: 1914ին Միաբանութիւնը յարմար կը դատէ զինքն առաքել Տրավիզոն իր ուսումնապետ Միթթարեան վարժարանին, ուր նոյնպէս կը սպանուի տեղահանութեան միջոցին:

Հ. Կ. Տէր-Մահակեան իր գրագէտ համակրելի գէմը մըն էր, բերումն ունէր մանաւանդ բանաստեղծութեան, որուն ըստ բաւականի ալ յաջողակ էր: Գրած է նաև բաղմաթիւ պատմական նիթերու վերաբերեալ յօդուածներ “Բաղմավէպի մէջ, ինչպէս նաև երկհատոր աշխատութիւն մը” և Հայ Կայսերը Բիւզանդիոնի, տպ. 1907: Ապա “Համբատի տապալում”, տպ. 1910, Ամսյիս Մամիկոնեան ստորագրութեամբ: Իր համարարանական քննաճառը գրած է գաղղիերէն լեզուաւնիթ առնլով Chateaubriand en Orient, որ եւ հրատարակուած է եւ գնահատելի դործ մըն է:

Հ. ՊՕՂՈՍ ՎՐԴ. ԳԵՍՊԱՐԵԱՆ՝ ծնած է Մերտին 1880ին եւ վենետիկոյ Ս. Ղաղարու վանքը մտած է 1899, 5 Օդ. ին: Քահանայ կը ձեռնադրուի 1906ին, եւ կ'ուղարկուի Հռոմ առտուածաբանութեան ուսումը շարունակելու համար: Հռոմի մէջ վկայական մ'առնլով կը վերադառնայ Մայր վանքը: Ապա Մերտին կ'առաքուի առաքելութեան պաշտօնով եւ հօն 1915ին կը նահատակուի:

Հ. Թ. ԱՎՄԱՍԱ ՎՐԴ. ՕՏԱՊԱՇԵԱՆ՝ բնիկ Տիրապիզոնցի ծնած է 22 Յուն. 1886, Ս. Ղաղարու վանք գացած է 6 Օդ. 1899, իւր տարրական եւ բարձրագոյն ուսումը առնելէն յետոյ կը ձեռնադրուի քահանայ 1911 եւ իրեն ուսուցչութեան պաշտօնը կու տան վանքի աշակերտներու վրայ: Ենոյա առաքելութեան խաւրուած է Տրավիզոն, ուր նոյնպէս նահատակուած է: Հ. Թ. Օտապաշեան աշխարհագրական ուսմանց սիրահար եղած է եւ մէկ քանի անտիպ գրուածքներ ալ ունի:

### 1. Կարենոյ թեմին կղերը:

Ա. Կարենոյ +աղոքն, գէղուագուներու եւ գէղուունիւրը:

Կարին.

1. Յովսէփ վրդ. Քչուրեան, ծն. 1837 Խոտորջուր, ուսած Կարին եւ ձեռնադրուած 18 9:
2. Յովսէփ վրդ. Աբրահամեան, ծն. 1848 Կարին, ուսած Հռոմ (Բրուականատ), ձեռն. 1874:
3. Իգնատիոս վրդ. Զարչեան, ծն. 1876 Կարին, ուսած Հռոմ (Լեռնեան), ձեռն. 1908:

Կարին.

Հինձք.

Թուանձք.

Իւապատ.

Կիսակ.

Ճիճապաղ.

Կրման.

Սունինձ.

4. Յովսէփ վրդ. Զօհրապեան, ծն. 1886 Կարին, ուսած Պէյրութ, ձեռն. 1910:

5. Պօղոս վրդ. Զոստոյեան, ծն. 1886 Կարին, ուսած Կ. Պ. (Սէն-Լուի), ձեռն. 1910:

6. Ալեքսան վրդ. Ալբերդեան, ծն. 1854 Հինձք, ուսած Կարին, ձեռն. 1890:

7. Յակոբ վրդ. Խաչատուրեան, ծն. 1860 Մշոյ Առինչ գիւղ, ուսած Կարին, ձեռն. 1890:

8. Յակոբ վրդ. Տէր-Կերսէսեան, ծն. 1870 Հինձք, ուսած Կարին, ձեռն. 1903:

9. Տէր Մարտիրոս քհ. Ղաղարեան, ծն. 1845 Մոլա-Սելէյման, ուսած Կարին, ձեռն. 1864:

Բ. Խոտորջուր գէղուունիւրը:

10. Յարութիւն վրդ. Թուրքեան, Մեծաւոր Խոտորջուր, ծն. 1869 Կիսակ գիւղ, Նախոնական կըրթութիւնը ստացած է տեղուոյն ծխական գպրոցը. իսկ բարձրագոյն ուսումն առած է Բարիդ Սէն-Լիւլիսի կղերանոցը եւ ձեռնադրուելով 1894ին վերադած է Խոտորջուր՝ հայրենիքը: Համբաւաւոր Տէր Կարապետ քհ. Զախալեանի Մեծաւորութիւնէ հրաժարելէն ետքը՝ անոր յաջորդք կարգուած եւ պաշտօնավարած է մինչեւ 1915ի մեծ աղետը, եւ տեղահանութեան միջոցին շարաշար խոշտանգումներով մահացած է:

11. Յարութիւն վրդ. Փիլաղեան, ծն. 1857 Ճիճապաղ, ուսած Կարին, ձեռն. 1882:

12. Ստեփան վրդ. Զաքարեան, ծն. 1861 Ճիճապաղ, ուսած Կարին, ձեռն. 1886:

13. Տէր Յակոբ քհ. Քէշիշեան, ծն. 1843 Ճիճապաղ, ուսած Կարին, ձեռն. 1863:

14. Յակոբ վրդ. Մէլիքեան, ծն. 1846 Կրման, ուսած Կարին, ձեռն. 1872:

15. Աթանաս վրդ. Ղաղարեան, ծն. 1882 Կրման, ուսած Պէյրութ, ձեռն. 1909:

16. Յարութիւն վ., Խանողեան, ծն. 1837 Սունինձ, ուսած Կարին, ձեռն. 1864:

17. Ստեփան վ., Ղաչինեան, ծն. 1870 Սունինձ, ուսած Զման, ձեռն. 1903:

- Խնդաձոր.** 18. Փրանկիսկոս Վ. Նանեան, ծն. 1887 խնդաձոր, ուսած Պէյրութ, ձեռն. 1910:
- " 19. Մեսրոպ Վ. Թաթմանեան, ծն. 1889 խնդաձոր, ուսած Զմմառ, ձեռն. 1910:
- Կաղմառուտ.** 20. Յովսէփ Վ. Գարագաշեան, ծն. 1862 կաղմառուտ, ուսած կարին, ձեռն. 1886:
- " 21. Պօղոս Վ. Գարագաշեան, ծն. 1879 կաղմառուտ, ուսած Կ.Պ. (Սէն-Լոհ), ձեռն. 1904:
- " 22. Տ. Պետրոս ՔՀ. Ապաղեան, ծն. 1847 կաղմառուտ, ուսած կարին, ձեռն. 1870:
- Գեղուտ.** 23. Ամբրոսիոս Վ. Քիրստինեան, ծն. 1879 գեղուտ, ուսած կարին, ձեռն. 1903:
- " 24. Աւետիս Վ. Զինակրեան, ծն. 1881 գեղուտ, ուսած կարին, ձեռն. 1905:
- Արեգի.** 25. Տ. Վարդան ՔՀ. Ղազարեան, ծն. 1846 Սունինձ, ուսած կարին, ձեռն. 1872:
- Մոխրկուտ.** 26. Ստեփան Վ. Աբովեան, ծն. 1847 Մոխրկուտ, ուսած կարին, ձեռն. 1871:
- " 27. Պօղոս Վ. Քէօրօղուեան, ծն. 1872 Մոխրկուտ, ուսած կարին, ձեռն. 1902:
- " 28. Տ. Պետրոս ՔՀ. Ռէհանեան, ծն. 1839 Մոխրկուտ, ուսած Ռուսիա, ձեռն. 1864:
- Կարմիրը.** 29. Յովհ. վրդ. Ապտալեան, ծն. 1846 կարմիրը, ուսած Վենետիկ Եւ կարին, ձեռն. 1873:
- " 30. Կարապետ վրդ. Վարդապետեան, ծն. 1862 կարմիրը, ուսած կարին, ձեռն. 1885:
- " 31. Յակոբ վրդ. Յովսէփեան, ծն. 1863 կարմիրը, ուսած կարին, ձեռն. 1889:
- " 32. Յովսէփ վրդ. Ներսէսեան, ծն. 1866 կարմիրը, ուսած կարին, ձեռն. 1889:
- Գ. Բառենոս Եւ Ալշէբրու հէրը:**
- Նորշէն.** 33. Ստեփան վրդ. Գրիգորեան, ծն. 1861 Մոլա-Սիւլէլման, ուսած կարին, ձեռն. 1889:
- Մոլա-Սիւլէլման.** 34. Յովհաննէս Վ. Հուրիկեան, ծն. 1861 Մոլա-Սիւլէլման, ուսած կարին, ձեռն. 1888:
- Տէլիպապա.** 35. Տէր Ներսէս ՔՀ. Սուքիատեան, ծն. 1861 Տէլիպապա, ուսած կարին, ձեռն. 1890:

- Ողունք.** 2. Մշոյ թեմին կղերը:
36. Մկրտիչ վրդ. Տէր-Մկրտիչեան, ծն. 1840 Նորշէն, ուսած Կարին ("), ձեռն. 1880:
- Նորշէն.** 37. Մեսրոպ Վ. Ուզունեան, ծն. 1884 Կ.Պոյիս ուսած Զմմառ, ձեռն. 1905:
- 3. Մերաստիոյ թեմին կղերը:**
- Սեբաստիա.** 38. Գրիգոր Վրդ. Պալեան, ծն. 1871 Սեբաստիա, ուսած Սեբաստիա, ձեռն. 1897:
- Եւգոկիա.** 39. Անտոն Վ. Սարայտարեան, ծն. 1882 Եւգոկիա, ուսած Հոռոմ (Լեռնեան), ձեռն. 1905:
- Բրգնիք.** 40. Ղեւոնդ Վ. Քեքեւեան, ծն. 1861 Մալաթիա, ուսած Զմմառ, ձեռն. 1885:
- " 41. Սահակ Վ. Մատոյեան, ծն. 1872 Բրգնիք, ուսած Զմմառ, ձեռն. 1896:
- " 42. Միքայել Վ. Աստուածատուրեան, ծն. 1873 Բրգնիք, ուսած Զմմառ, ձեռն. 1896:
- " 43. Սահակ Վ. Շահնամեան, ծն. 1884 Բրգնիք, ուսած Զմմառ, ձեռն. 1907:
- Եւգոկիա.** 44. Պօղոս Վ. Բոլատեան, ծն. 1858 Մարաշ, ուսած Զմմառ, ձեռն. 1886:
- 4. Մալաթիոյ թեմին կղերը:**
- Մալաթիա.** 45. Ստեփան Վ. Կոստանեան, ծն. 1853 Մալաթիա, ուսած Մալաթիա, ձեռն. 1894:
- " 46. Ղեւոնդ Վ. Խորխոռուսի, ծն. 1881 Մալաթիա, ուսած Զըմմառ, ձեռն. 1906:
- " 47. Յովհ. Վ. Կտոյեան, ծն. 1884 Կ.Պոյիս, ուսած Զմմառ, ձեռն. 190:
- Պիհիսնի.** 48. Կղեմէս Վ. Սիօկերեան, ծն. 1861 Զէյթուն, ուսած Մալաթիա, ձեռն. 1885:
- Կէվրիք.** 49. Իգնատիոս Վ. Շահինեան, ծն. 1867 Հիւսնիմանսուր, ուսած Մալաթիա, ձեռն. 1891:
- Հիւսնիման.** 50. Տէր Կարապետ ՔՀ. Առանեան, ծն. 1869 Հիւսնիմանսուր, ուսած Մալաթիա, ձեռն. 1901:
- Հէդիմիսան.** 51. Տէր Մեսրոպ ՔՀ. Ազատիկեան, ծն. 1871 Մալաթիա, ուսած Մալաթիա, ձեռն. 1905:
- 5. Ճրապիղոնի թեմին կղերը:**
- Տրապիղոն.** 52. Մկրտիչ Վ. Ամպարեան, ծն. 1858 Տրապիղոն, ուսած Տրապիղոն, ձեռն. 1882:

- Տրապիզոն.** 53. Պօղոս Ա. Խամպէկեան, ծն. 1843 Տրապիզոն, ուսած Հռոմ (Բրոբակ.), ձեռն. 1870:
- " 54. Յովսէփ Ա. Կուրեան, ծն. 1843 Տրապիզոն, ուսած Բարիզ (Սէն-Միլյիս), ձեռն. 1874:
- Սամոն.** 55. Մկրտիչ Ա. Մեղմունի, ծն. 1867 Մարզուան, ուսած Հռոմ (Բրոբակ.), ձեռն. 1894:
- " 56. Յովսէփ Ա. Խաչատրուբեան, ծն. 1865 Միզրէ, ուսած Զմմառ, ձեռն. 1883:
- Մարզուան.** 57. Գարեգին Ա. Տօնիկեան, ծն. 1863 Տրապիզոն, ուսած Տրապիզոն, ձեռն. 1887:
- " 58. Յովսէփ Յօղունի, ծն. 1884 Մարզուան, ուսած Հռոմ (Լեռնեան), ձեռն. 1909:
- Հաւզա.** 59. Սիմոն Ա. Պայեան, ծն. 1872 Սլերտ, ուսած Զմմառ, ձեռն. 1894:
- " 60. Գրիգոր Ա. Հատիկեան, ծն. 1873 Տրապիզոն, ուսած Կ. Պուլս (Սէն-Լուի), ձեռն. 1897:
- " 61. Հ. Յարութիւն Ա. Ռդաճանեան (Յիսուսեան), ծն. 1879:
- Ամասիա.** 62. Յովսէփ Վրդ. Պայթունի, ծն. 1875 Մարզուան, ուսած Հռոմ (Լեռնեան), ձեռն. 1899:
- " 63. Տէր Գլակ Քահանայ, ծն. 1836 Մարզուան, ուսած Տրապիզոն, ձեռն. 1881:
- 6. Գաղատիոյ թեմին կղերը:**
- Գաղատիա.** 64. Գէորգ Ա. Էքիզեան, ծն. 1838 Գաղատիա, ուսած Գաղատիա, ձեռն. 1867:
- " 65. Յար. Ա. Ալակէօզեան, ծն. 1847 Գաղատիա, ուսած Գաղատիա, ձեռն. 1872:
- " 66. Կղեմէս Ա. Ճէմճիմեան, ծն. 1850 Գաղատիա, ուսած Գաղատիա, ձեռն. 1874:
- " 67. Յովհաննէս Ա. Զիյտէմեան, ծն. 1857 Գաղատիա, ուսած Գաղատիա, ձեռն. 1883:
- " 68. Յովսէփ Ա. Մաքսուտեան, ծն. 1858 Գաղատիա, ուսած Հռոմ (Լեռնեան), ձեռն. 1889:
- " 69. Կղեմէս Ա. Գահվէճեան, ծն. 1864 Գաղատիա, ուսած Օրէան, ձեռն. 1890:
- " 70. Յովսէփ Ա. Բոլատեան, ծն. 1864 Գաղատիա, ուսած Բարիզ (Սէն-Միլյիս), ձեռն. 1892:
- " 71. Գէորգ Ա. Վիթանեան, ծն. 1870 Գաղատիա, ուսած Գաղատիա, ձեռն. 1891:
- Գաղատիա.** 72. Յովսէփ Ա. Գաղեան, ծն. 1889 Գաղատիա, ուսած Հռոմ (Բրոբակ.), ձեռն. 1904:
- " 73. Յովհաննէս Ա. Թօքատլեան, ծն. 1889 Գաղատիա, ուսած Կ. Պուլս (Սէն-Լուի), ձեռն. 1914:
- 7. Ատանայի թեմին կղերը:**
- Ատանա.** 74. Մատթէոս Ա. Գարակէօզեան, ծն. 1856 Կ. Պոլիս, ուսած Անտոննեանց քով, ձեռն. 1880:
- " 75. Պօղոս Ա. Գույյումճեան, ծն. 1876 Ատանա, ուսած Հռոմ (Լեռնեան), ձեռն. 1999:
- 8. Ջիգրամակերտի թեմին կղերը:**
- Տիգրանա-** 76. Լեւոն Ա. Նազարեան, ծն. 1877  
կերտ. Մարտին, ուսած Տիգրանա-  
կերտ, ձեռն. 1898:
- " 77. Յար. Ա. Նազաշեան, ծն. 1887  
Տիգրանակերտ, ուսած Կ. Պ. (Սէն-Լուի), ձեռն. 1912:
- Ուրֆա.** 78. Վարդան Ա. Աշճեան, ծն. 1873  
Մարտին, ուսած Մարտին, ձեռն. 1898:
- 9. Մարտինի թեմին կղերը:**
- Մարտին.** 79. Յովհաննէս Ա. Պօտուրեան,  
ծն. 1839 Մարտին, ուսած անդ,  
ձեռն. 1865:
- " 80. Ստեփան Վրդ. Հօլոզեան, ծն.  
1845 Մարտին, ուսած Զմմառ,  
ձեռն. 1870:
- " 81. Աթանաս Վրդ. Պաթանեան,  
ծն. 1842 Մարտին, ուսած անդ,  
ձեռն. 1884:
- " 82. Անտոն Ա. Ահմարանեան, ծն.  
1863 Մարտին, ուսած անդ,  
ձեռն. 1888:
- " 83. Սահմակ Ա. Հօլոզեան, ծն. 1866  
Մարտին, ուսած անդ, ձեռն.  
1895:
- " 84. Միհամ Ա. Կէմեեան, ծն. 1874  
Մարտին, ուսած անդ, ձեռն.  
1903:
- " 85. Մկրտիչ Ա. Գալիօնճեան, ծն.  
1878 Մարտին, ուսած անդ,  
ձեռն. 1903:
- " 86. Կերսէս Ա. Զրայեան, ծն. 1879  
Մարտին, ուսած անդ, ձեռն.  
1904:
- " 87. Գաբրիէլ Ա. Հաթմէրճեան,  
ծն. 1887 Մարտին, ուսած Կ. Պ. (Սէն-Լուի), ձեռն. 1911:
- " 88. Օգոստինոս Ա. Պաղտասարեան,  
ծն. 1887 Մարտին, ուսած  
Զմմառ, ձեռն. 1911.

**Մարտին.** 89. Վարդան Վ. Սապաղեան, ծն. 1888 Մարտին, ուսած Զմմառ, ձեռն. 1911:

" 90. Տ. Անդրէաս Քհ. Պետրոսեան, ծն. 1849 Մարտին, ուսած Մարտին, ձեռն. 1871:

**Թէլէրմէն.** 91. Յակոբ Վրդ. Գարեգինեան, ծն. 1850 Թէլէրմէն, ուսած Զմմառ, ձեռն. 1871:

**Տէրզօր.** 92. Պետրոս Վրդ. Թէրզիպաշեան, ծն. 1870 Մարտին, ուսած անդ, ձեռն. 1894:

#### 10. Խարքերի թեմին կղերը:

**Խարբերդ.** 93. Ղեւոնդ Վ. Մինասեան, ծն. 1878 Արարիիր, ուսած Հռոմ (Լեւոնեան), ձեռն. 1909:

" 94. Սարգիս Վ. Խաչատուրեան, ծն. 1879 Խարբերդ, ուսած Կ. Պ. (Սէն-Լուի), ձեռն. 1903:

**Դատեմ.** 95. Գրիգոր Վրդ. Փիլիպպոսեան, ծն. 1847 Դատեմ, ուսած Խարբերդ, ձեռն. 1872:

" 96. Տ. Սարգիս Քհ. Ենովլքեան, ծն. 1879 Դատեմ, ուսած Խարբերդ, ձեռն. 1907:

**Բաղմաշէն.** 97. Յովհ. Վրդ. Ներսէսեան, ծն. 1845 Մալաթիա, ուսած Խարբերդ, ձեռն. ?:

**Բառաջանջ.** 98. Տ. Պողոս Քհ. Գաղանճեան, ծն. 1879 Արարիիր, ուսած Խարբերդ, ձեռն. 1907:

**Արարիիր.** 99. Յակոբ Վ. Փարթամեան, ծն. 1883 Մարտ, ուսած Կ. Պ. (Սէն-Լուի), ձեռն. 1907:

#### 11. Մարտի թեմին կղերը:

**Մարտ.** 100. Ստեփան Վ. Փարթամեան, ծն. 1880 Մարտ, ուսած Պէյլութ, ձեռն. 1907:

" 101. Յովհէփ Վ. Ագրապեան, ծն. 1882 Մարտ, ուսած Պէյլութ, ձեռն. 1909:

#### 12. Հալէպի թեմին կղերը:

**Այնթապ.** 102. Վարդան Վրդ. Պահճէճեան, ծն. 1869 Մարտ, ուսած Հռոմ (Լեւոնեան), ձեռն. 1895:

#### 13. Եկապիոյ թեմին կղերը:

**Մունծուսոր.** 103. Յարութիւն Վ. Լաշինեան, ծն. 1864 Եկեղէկ, ուսած Զմմառ, ձեռն. 1886:

1. Կ. Պողոյ Անարատ Յղովթեան Միաբանութեան կուսանները:

**Թօքատ.** 1. Քոյր Քամէլլա Փիլիպոսեան (Մեծաւորուհի):  
" 2. " Սկուհի Գարիպեան:

" 3. " Ռամէլլա Խաչատուրեան:  
" 4. " Երանուհի Մօրուքեան:  
" 5. " Շուշան Աղարեան (Մեծաւորուհի):

**Խարբերդ.** 6. " Վասիլուհի Թօփուզեան (Մեծաւորուհի):  
" 7. " Մարգուհի Բարձիկեան:  
" 8. " Համասփիւռ Գալփագաճեան:

" 9. " Անսա Մեղմաւնի:  
" 10. " Էմիլիա Պապայեան (Մեծաւորուհի):

" 11. " Մագդալինէ Իփէքճեան:  
" 12. " Քէմանդին Քէօյլիւեան:  
" 13. " Ժէրմէն Ափրիկեան:

2. Ջաղատիոյ Անարատ Յղովթեան Միաբանութեան կուսանները:

**Գաղատիա.** 1. Քոյր Մարիամ Քլարա Մաղարեան:

" 2. " Մարիամ Սովիա Աւագեան:  
" 3. " Մարիամ Երանուհի Պայսէկրեան:

" 4. " Մարիամ Ադամթա Թօփուզեան:  
" 5. " Նորնծայ Ռողա Պինգարեան:

" 6. " Էօժէնի Էօրտէկեան:

3. Ճրապիզոնի Վերափոխման Միաբանութեան կուսանները:

**Տրավիզոն.** 1. Քոյր Ագնէս Մարմարեան (Մեծաւորուհի):  
" 2. " Մարիամ Քարակիօղեան:

" 3. " Թէրէզիա Փիլիպոսեան:  
" 4. " Տիրուհի Քէօմիւրճեան:  
" 5. " Խակուհի Յովակիմեան:

" 6. " Քրիստինէ Քէօյլիւեան:  
" 7. " Հռիփսիմէ Ցօղւնի:

1 Այս կուսանաց Միաբանութիւնը հաստատուած է 1843ին Կ. Պողիա: Հիմնադիրն եղած է Վ. Օեմ: Անտոն Հասուն Կաթ. եւ Կարդինալը: Միաբանութեան կանոնները՝ Soeurs de Charité աներու կանոնաց վրայէն յօրինուած են:

2 Գրազամայից Անարատ Յղ. Միաբանութիւնը հաստատուած է Գեր. Անտոն Եպ. Ըլիւմանեանէ (1859ին): որ նոյն քաղքին առաջին եպ. է Ասոնք կը հետեւին Կ. Պոլոս Քոյրերուն կանոններուն:

3 Այս կուսանաց Միաբանութիւնը 1887 Յուն. 21ին հիմնած է Գերպ. Պողոս Եպ. Մարմարեանէ, եւ անոնց Սահմանադրութիւնը նորագած է Գերպ. Յովհաննէս Եպ. Նազարեան եւ Ս. Աթոռէն ճանշցուած է 1914 Յուն. 22ին:

4 Մարտ 25ին հրատարակուած է:

Տրապեզոն.	8.	Երանուհի Մելքոնեան:
"	9.	Նորբնծայ Պեղադիա Աբրահաման:
"	10.	Գերդրուտայ Ագաման:
"	11.	Արմելա Մելքոնեան:
"	12.	ՊրիճիտաՊալիդեան:
"	13.	Ուսանող Մաթիլդ Մարդարեան:
"	14.	Օրթանս:
"	15.	Էմիլ:
Սաման.	16.	Քյոյ Վարդուհի Գարտաշեան (Մեծաւորուհի):
"	17.	Գայիխանէ Յօղունի:
"	18.	Մարի Գայիխանէ Եաղուակեան:
"	19.	Էօժէնի:
"	20.	Ուսանող Աննա Թաղակեան:
"	21.	Սաթենիկ Մալեան:
Մարդուան.	22.	Քյոյ Ագապի Մեռկիլեան:
"	23.	Աննա Ուլուհոճեան:
"	24.	Սրբուհի Թաթիկեան:
"	25.	Ուսանող Արտեմիս Մարգարեան:
"	26.	Պէաթիրիս:

Բամելաղի 1920: Հ. ՑՈՎՍՀՓ ՏՀՐ-ՄԱՐԴԱՐԵԱՆ  
Վիճակական Միջին:



## ՍԱՏԵՆԱԽՈՍԱԿԱՆ

1. La Roseraie d'Arménie. Tome premier: Arakel de Sunik. Pages choisies: Visions de l'Enfer et du Ciel; Effusions d'amour spirituel; Le desir du Bien; De la côte; D'où procède le Mal et qu'est-il? et la Sainte Vierge; Le Livre d'Adam. Traduction précédée d'une étude et suivie de notes par Archag Tchobanian. Ouvrage illustré de 29 hore-textes et de 26 gravures. Paris, Ernest Leroux, 1918. 4°, pp. VIII + 120. Prix: 80 fr.

Արշակ Զօպանեան մին է այն սակաւաթիւ գրադէտներէն, որոնք առած են մայրենի գրականութեան ճաշակն եւ զմայլած անոր սեպհական քաղցրութեամբ՝ կրնան գոհ սրտով կրկնել. “Քաղցր են ի քիմս իմ բանք քո քան զմելը ոտար գրականութեան: Մայրենին մերն է, արիւն յարենէ, այն կ'ազդէ մեր քմաց այնպէս, ինչպէս մայրական կ թը հարազատին եւ զգալի է անոր մէջ ինքնուրջն ճաշակ, հարազատութիւն, անկեղծութիւն, գորով: Զօպանեան իւր զմայլան մէջ բաւական չի համարիր իւր անհատին գոհացումը, այլ եւ կը հրաւիրէ դրա-

ցիութիւնն ի տես եւ ի ճաշակ: Ասոր առհաւատչեայ են այն բազմաթիւ հրատարակութիւնք միջնադարեան ազգային գրականութենէն, որոնք իւր գրչի տակ լրյու տեսան ետեւէ ետեւ: Les Trouvères arméniens նոր անուան տակ համախմբուած կ'լնժային այժմ “Հայաստանի Վարդենեաց” մէջ, ուր մէն մի վարդ նոր տեսք, նոր երանգ, նոր բոյր ունի:

Առաջին վարդն հայ Վարդաստանէն կը ներկայացուի: Առաջել Սիւնեցի: Ծրագրուած երկրորդ, երրորդ եւ անդրագոյն փոնշըն պիտի մատուցանեն ուրիշներ ժդ—ժլ դարերէն:

Ընտրութիւնը շատ յաջող է, Առաքել Սիւնեցի ժակ: Գրու առաջին քառորդի նշանաւոր երեւոյթներէն է հայ մատենագրութեան մէջ, հարուստ գրական, բայց մանաւանդ բանաստեղծական արտադրութիւններով: Զեռագիր տաղարաններ մեծ թուով կը բովանդակեն Սիւնեցւց տաղերը, որոնք ամբողջ միջին դարու մէջ յաճախ կարդացւած եւ երգուած՝ հզօր ազգեցութիւն գործած են հայ գրականութեան վրայ: Հ. Մ. Պոտուրեանի արդիւնքն է այս տաղերու ի մի հաւաքումն եւ հրատարակութիւնը, որոնք երկու հատորով լրյու տեսան 1907 եւ 1910 թուականներուն. առաջնոյն մէջ ամփոփելով Ադամգրքի երեք խմբագրութիւններն եւ երկրորդին մէջ քերթուածները, ուր եւ տրուած է Առաքելի կենսագրութիւնն եւ ակնարկ մը գրական գործունեութեան վրայ: Այս հրատարակութիւնը կազմած են հիմ 20. պանեանի թարգմանութեանց, ուր խնամով ընարուած ներկայացուցուած են լաւագոյն կառուները, յատկապէս Ադամգրքէն:

Թարգմանուած են՝

Աչք իմ ծովացեալ..., էջ 17—22.

Յորժամ դրունք երկնից բացուին... (Ադամգրքէն), էջ 23—28.

Յետ քննութեանց դատաստանին... (Ադամգրքէն), էջ 29—37.

Այրէն մինչ ի քէն զիառս արդարոց ասեմ..., էջ 38—42.

Ահա մեծ լեառն եւ ահագին..., էջ 45—54.

Կամ զի կողն ոսկը է անզգայ... (Ադամգրքէն), էջ 55—58.

Աւան շարին թէ ուստի է եւ կամ զի՞նչ (Ադամգրքէն), էջ 59—67.

Տուփ ես զանազան խնկոց..., էջ 68—70.

Կամ քան զեղեալս ամենեքեան... (Ադամգրքէն), էջ 73—43: